

ապրող բոյսերը սպիտակ կ'ըլլան, վատ-
ոյժ, տկար, տժգոյն, նման այն կենդա-
նեաց որ խաւար տեղուանք կը բնակին:

Ուրեմն լցոյն անտնօրինելի տարր մի
է բուսոց կենացն, հաւասար այն տարե-
րաց որոնց վրայ մինչև հիմա խօսեցանք-
և անոր համար բոյսը լցոյ կը փնտուն,
ինչպէս իրենց արմատներովն հողուն
մէջ բովանդակուած տարերքը կը փն-
տուեն: Անոր համար, այն ծառերն որ
թաւ անտառներու մէջ կ'ապրին, դրե-
թէ ուղղաձիգ կ'ամբառնան իրենց ճիւ-
զերը, իսկ անոնք որ ազատ օգօսն մէջ
կ'ապրին՝ հորիզոնաբար կը տարածեն
իրենց ճիւզերն, որպէս զի աւելի լցոյ

վայելեն, ինչպէս նաև ներմատուններու
կամ սենեկաց մէջ մեծացած բոյսերը
միշտ դէպ 'ի այն կողմը կը դիմեն ուս-
տի կարող կ'ըլլան լցոյ ընդունել:

Բայց ոչ ամեն բոյսերը պէտք ունին
լուսոյ մի և նոյն սաստկութեանը. և
կանթեղաց արուեստական լցոյն ալ
դրեթէ արևուն լուսոյն արգասիքն ա-
ռաջ կը բերէ:

Սակայն եթէ լցոյն օգտակար է, մա-
նաւանդ անտնօրինելի պէտք է բուսա-
բերութեան, ոչ նոյնպէս՝ և բողոքնելու
(germination), որ թէ և չարգելուր բող-
րոջումը բայց իր ազդեցութեամբը կ'ու-
շացընէ:

ՀԱՄԱՐԾԻՒԹՔԱԿԱՆ ԱՐՈՒԵՍՏԱՀԱՆԴԻՍԻ ԲԱՑԻՉ 1 ՄԱՅԻՍ 1878

Անցեալ ապրիլի սկիզբն գաղղեց
պաշտօնական լրագիրը (Journal officiel) հրատարակեց վճիռն՝ որով հրա-
ման կը տրուէր Համաշխարհական Ա-
րուեստահանդէս մը բանալ 'ի Բարիգ,
1 մայիս 1878 ամին:

Յետ այնչափ անլուր աղիտից պա-
տերազմի, գաղղիա կը յուսայ երկու
տարիէն ներկայանալ աշխարհիս առջև
բոլորովին բժշկուած իր ամեն վէրքե-
րէն: Եւ իրօք այս բժշկութիւնը շատ
յառաջացած է, որով ամեն մարդ դիւ-
րաւ կ'ըմբռնէ թէ որպիսի զարմանալի
կենսական գորութիւն կը խաղայ անոր
երակացը մէջ: Ե՛խանդամայն զրաւա-
կան մըն է այս բանս երկարատև խա-
ղաղութեան առ արտաքս, ինչպէս ներք-
սապէս ալ հիմա գաղղիական աշխարհ:
Համարութիւնը բարեխառն շրջանի մը
մէջ մտներ է:

Վիոլէ-Լըտիւդ (Viollet-Leduc) շի-
նուածապետին տուած տեղեկադրէն
կը քաղնք հետեւալ հատուածն, որուն
մէջ կը նշանակէ թէ ուր պիտի կանդ-
նուի աշխարհահանդիսին շնչնքը և որ-
չափ տեղ պիտի զրաւէ:

Պրապ 4.

1867 թուականին բացուած համաշ-
խարհական Արուեստահանդիսին շնչնքը
կը զրաւէր 153000 քառակուսի մէդր,
կամ 148000 քառակուսի մէդր, հանե-
լով կեղրոնական պարտիզին գրաւած
միջոցը:

Այսչափ մակերնոյթն հազիւ բաւա-
կան կ'ըլլար, այնպէս որ հարկ եղաւ
մերձակայ ուրիշ շինուածներ ալ կանգ-
նել, ինչպէս նաև Պիյանդուրի (Billancourt) Արուեստահանդիսին հեռաւոր
շնչնքն, որ համեմատութեամբ սակա-
ւաթիւ այցելու ունեցաւ, թէ և շատ հե-
տաքրքրական ըլլար:

Ճարտարագուեստութեան քանի մը
ճիւզերուն արդի զարգացումը, որնց
արդինքը շատ աւելի միջոց կը պա-
հանջնեն, մանաւանդ քանի մը երրոպա-
կան ազգաց մէջ ինչպէս են Գերմանիա,
իտալիա, Զուլցերի, պիտի հարկադրէ
զգալի կերպով աճեցունել այս մակե-
րեսցիթը:

Դարձեալ բոլորչ դրութիւնը, որչափ
ալ ճարտարագիւտ ըլլայ ըստ ինքեան,
սակայն այս պակսութիւնս ունէր, որ
շատ անկիւններ անօդուտ կը թողուր,
16

և կը գժուարացոնէր 'ի ցոյց զրուած առարկայից քննութիւնը, և խառնակութիւնը կը անոնց մոտացը մէջ որոնք կ'ուղէին ուսումնասիրել այն առարկաները: Ուստի Յանձնաժողովը մտածեց որ ծածկեալ մակերեւոյթը պէտք է ըլլայ 220000 քառակուսի մէդր, Արիսեան գայուին մէջ (Champ de Mars), և թէ աւելի պատշաճաւոր է ուղղաղիծ գասաւորութիւնն ընդունել, սրբահ սրահ բաժնուած, սերտ կապակցութիւն մ'ունենալով մէկմէկու հետ, որ պէս զի կարելի ըլլայ գիւրաւ բաժնել զանոնք ըստ բնութեան առարկայից դէպ 'ի մէկ ուղղութիւն, և ըստ ազդայնութեան՝ դէպ 'ի միւս կողմ: Վերջապէս տեսակ մը պիշտազորեան աղյօւսակի ձևով, որուն վրայ դէպ 'ի մէկ ուղղութեամբ երթարով մի և նոյն առարկաներն ընդ առաջ կ'ելլն, և առաջնոյն ուղղանկիւն ուղղութեամբ երթարով ըստ ազգայնութեան ընդ առաջ կ'ելլն անոնց այլեայլ արգիւնքն:

Այս ընդարձակ շինուածքին կեդրուը քանի մը գահիմներ պիտի ըլլան, ուր պիտի զրուին ամեն ազգի նոր պատկերահանութեան և արձանագործութեան առաջին կարգի արդուեստաւորաց ձեռագործները, կազմարները, ուրուագիծները, մասնաւորապէս անոնք որ ճարտարարուեստութեան կը վերաբերին :

Այս զիսաւոր շէնքն որ Արիսեան դաշտին միջավայրը պիտի գրաւէ, երբ իրեն մասն պիտի ունենայ Դրոգատերոյի վրայ ալ ուրիշ շէնք, առաջնոյն հետ ընդարձակ յարկածածուկ ճանապարհով մը կապուած, որ կտրելով գետափուկը (quais), ինայի կամուրջը, ոգուն մէջն պիտի անցնի, որպէս զի վարն ազատ մնայ անցուգարձի հետեւակաց և կառաւորաց:

Այս ճամբուն ներսն երկու կողմանէ ընդարձակ միջացներ պիտի տրուին այն արուեստաւորաց՝ որոնց ձեռագործքը խառն կերպարանք մ'ունին. ինչպէս, օրինակի համար, ուսման յատուկ

առարկայք, տպադրութեան և գրավաճառութեան վերաբերեալը: Այս ընդարձակ ճամբան պիտի տանի ուղղակի ու շիտակ քանի մը շէնքերու, որոնք ամիկիթէատրոնի պէս կարգաւ շարուած պիտի ըլլան Դրոգատերոյի վրայ, որոնց մէջ 'ի ցոյց պիտի զրուին երկրագործութեան, պարտիդապատեան, անամնապահութեան կահճը ու գործիք, երկրագործութեան ու հանքային արդինք և գետային ու ծովային նաւարկութեան վերաբերեալ գործիներ:

Դրոգատերոյի այս շէնքերը պիտի դրաւեն 50000 քառակուսի մէդրյարկածածուկ մակերեւոյթ, միջնակեալ պարտէզներով և բակերով:

Դրոգատերոյի գագաթան վրայ այն ճամբուն հետ յարկածածուկ հաղորդակցութեամբ մեծ դաշիճ մը պիտի կանդնուի, որ մէջն առնու 10000 հոգի: Այս գահիմնը վերնատուններով պիտի ծառայէ երածշտական մրցանաց, երածշտական գործիները փորձելու, հասարակաց ժողովներու, ուստումնաժողովներու, բացման հանդիսին, պարկաւաշխութեան, և այլն:

Արիսեան դաշտին մէջ կանդնուած զիսաւոր շէնքին ու զինուորական դրայրոյին միջնակեալ միջոցը մէկ կողմանէ, ինչպէս գետափանց միջնակեալ միջոցը միւս կողմանէ, պարտէզներ պիտի տնկուին, սրճարաններ ու ձաշարաններ պիտի կանդնուին, որոնք ամեննեին կապացակածութիւն պիտի չունենան զիսաւոր շէնքին հետ:

Բոլոր շինուածներն երկըթէ պիտի ըլլան աղիւսով կամ պատով հիւսուած: Խակ Դրոգատերոյի վրայ կանդնուելիք շէնքերը փայտէ պիտի ըլլան մեծաւ մասմբ, ինչպէս նաև հաղորդակցութեան մեծ ճամբան:

Այս ճամբան ասմակառոյց ճարտարապետական գեղեցիկ ու եղական աեւք մը պիտի ունենայ. մասնաւորապէս կամուրջին վրայի մասը, ուր երկու կողմանէ պատուհաններ պիտի բացուին:

Դրոգատերոյի գիրքը մասնաւոր գե-
ղեցկութիւն պիտի տայ ամեն շնուռա-
ծոց որ այն մեծ դահլըճին չորս կողմը
պիտի կանգնուին , և այն դահլըճին

գագաթէն ու տանկրէն զարմանալի տե-
սարան մը պիտի բացուի դիտողին
առջև :

ՀՍ.ՄԱՇԽԱՐՀԱՆԱՆ ԱՐՈՒԵՍՏԱՀԱՆԴԻՍԻ ՖԻԼԱՏԵԼԻԱՍ.

Ի յիշատակ Հարիւրամեան տարե-
գարձի ազատութեան Միացեալ-Նա-
հանդաց կանդնեցին Ամերիկացիք ՚ի
Ֆիլատելիֆիա այս համաշխարհական
արուեստից Հանդիսարանն , որ տար-
ւոյս մայիսի 10ին մեծ քեղութեամբ
բացուեցաւ , ուր երկու հարիւրիսուն
հազար հանդիսադիր ամեն ազգէ ու
ամեն լեզուէ ներկայ կը գտնուէին Հ
անդիսին գլուխ էր Միացեալ-Նահան-
դաց Նախագահ զօրավարն կրանդ ,
հետո ունենալով Պրազիլի կայսրը , կա-
ռավալորչական բոլոր բարձր պաշտօնա-
տարք , ժողովարանին ծերակոյտքը , ցա-
մաքային ու ծովային բարձրաստիճան
սպայք , և օտար ազգաց ամեն ներկա-
յացուցիչները . Զօրաց գունդ մ'ալ
10000 հոգի այլնայլ զօրանցներէ ե-
կեր էին թէ՛ պահպանութիւն ընելու և
թէ այն հանդէսը փառաւորելու : Իսկ
Ֆիլատելիֆիա քաղաքը նոյն օրը կայտառ
կերպարանք մ'առեր էր . բոլոր հասա-
րակաց չէնքերը ու մասնաւորաց տու-
ները ապգային դրօշակներով զարդա-
րուած էին . արբ և կտնայք ալ կը կրէին
Ամերիկայի ազատութեան այս նշանը ,
ինչպէս նաև ձիերն անգամ կը տանէին
կրկն դրօշակ , մէկը գլուխներուն
վրայ , միւսը թամբելնուն վրայ , որով
արուեստից Հանդիսարանին ճամբանե-
րը և սրահները արտաքոյ կարգի դր-
ւարթութիւն մը առեր էին . օդն ալ զե-
ղեցիկ ու պայծառ էր բացման հանդէ-
սը կատարուեցաւ պատմական թան-
գարանին (Memorial hall) մէջ .

Երբ հասաւ կրանդ Նախագահն ըն-
կերակցութեամբ Պրազիլի կայսեր , 160

նուագածուք միաբանութեան գեղեցյիկ
երգախառնուրդք մը (pot-rourgi) զար-
կին , որ ամեն երկրի ազգային եղանա-
կաց երաժշտական կտորներու բաղա-
դրութիւն մ'էր . ետքէն Վակնէր զեր-
մանացի երսելի երաժշտին անուանի
գնացքը (marche) զարկին , որ մասնաւո-
րապէս այս հանդիսին համար շարադրեր
էր , 25000 Փուանգ վարձք ընդուներով .
Այս երաժշտութիւնը լմբննալէն ետև ,
800 ձայնք ընկերակցութեամբ նուա-
գարանաց հարիւրամեայ տարեդարձին
երգն երգեցին : Վերջէն Սիմոնն անու-
նով նորազանդ եպիսկոպոսն երկայն ա-
ղօթք մը կարդաց աւուր պաշաճ , և
երկնից օրհնութիւնը ինդրեց այն մեծ
գործոյն վրայ , որուն իշատակն էր այսօր .
Ամենէն ստրը կրանդ Նախագահը ճառ
մը խօսեցաւ , և բացաւ Արուեստահան-
դէսը : Անթիւ բազմութիւնն որ մինչեւ
նոյն ժամանակն կանկ առեր անհամբեր
կը սպասէր փակարանին մէջ , ահաւոր
հեղեղի մը նման Հանդիսարանին ներ-
սը թափեցաւ , և քանի մը վայրկենին
մէջ անոր բոլոր մասունքը այցելուաց
բաղմութեամբն ողողեցաւ :

Ֆիլատելիֆիոյ այս Արուեստահանդի-
սին ժամկն եղեր է գրիթէ 8,500000
տողար , որ է 42 միլիոն ու կէս Փուանգ ,
օրական ալ ծախք ունի 8500 տողար ,
այսինքն 42500 Փուանգ : Հաջիւ եղեր է
որ վրայէ վրայ ամեն օր 100000 այցե-
լուք պէտք է Արուեստահանդէսը միտ-
նեն , հատուցանելով մարդ գլուխ 2.50
Փուանգ , որպէս զի 150 օրուան մէջ , որ
պիտի տեսէ Արուեստահանդէսը , կարե-